

Ա.

Ծ

Ի

Ա


Ճ

Է



ՔԵԺԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԽ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԻ



ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ԵԽ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԻ

Ա. Շ Խ Ա. Թ Հ Ա. Պ Ա. Տ Ո Ւ Մ .

ԿԱՓՈԼ ԳՈՒԱՈՒՆ ՓԵՅՆՈՒԵՈՆ ԸՍՈՒԱԾ ՈՐՍՈՐԴԵԵՐԸ .

ՓԵյշաւեան օրսորդները անուանի էին Հնդկաստանցոց մէջ իրենց քաջութեամբը՝ մինչեւ Հնդկաստանի վերջին ապստամբութեան ատենները : Այս արիւնահեղ ապստամբութեան պատճառները հետեւեալ պատմութենէն կիմանամք : Անդդիացւոց Հնդկաստանի ընկերութիւնը, որ Հնդկաց ապստամբութենէն առաջ այն երկրին կառավարիչնէր, չորս հարիւր հազարի չափ զօրք կպահէր Հնդկաստանի մէջ, որոյ մէկ մասը Անդդիացիք էին : Անդադար պա-

տերազմներն ու օդոյն չերմութիւնը այնչափ վնասակար էին Եւրոպացւոց համար՝ որ անոնց գրեթէ հինգերորդ մասը կմեռնէր : Հիւանդներն ի սկզբան Եւրոպա կդրկէին, բայց վերջը տեսան որ Հիմալայա լեռներուն մէջ Քաշմիր ըստած տեղը՝ իրեն բարեխառն ու առողջաբար օդովը շատ յարմար է հիւանդներուն, ուստի հօն սկսան զրկել իրենց հիւանդները : Բայց Քաշմիրի ճամբան՝ բաց ի հեռաւարութենէն՝ շատ վտանգաւոր է եւ դժուարին : Լեռներուն ստորոտը ահագին ճահիճներ ու անտառներ կան, եւ այնչափ

մեծ տարածութիւն ունին որ քանի մի օր կքշէ անոր մէջն ճամբորդութիւնը։ Այն անտառներէն ու ճահիճներէն ետեւ 14 հազար սանաչափ բարձրութիւն ունեցող լեռներ անցնելու է Քաշմիր համելու համար։ Այնպիսի ճամբորդութեան համար ոչ միայն տեղացի ճանապարհ ցոյց տուղներ պէտք են, հապա նաեւ քաջ պաշտպաններ, որ բոլոր ճամբան ամէն ժամ պատրաստ լինին հիւանդները պահպաննելու։ Այն տեսակ ճամբորդութեան մէկուն նկարագրութիւնը գընեմք այստեղ։

«Նոյեմբերի 28-ին 180 հիւանդ եւ վիրաւոր անգղիացի զինուորներէ կազմուած բազմութիւն մը Պէնկալա գաւառին կուքնաւ քաղաքէն ճամբայ ելաւ դէպ ի լեռներն երթալու։ Մանր հիւանդները ձեռքի վրայ կտանէին փալանքին ըսուած պատգարակներով, որ շատ լաւ կողահպաննեն արեւադարձի սաստիկ անձրեւներէն ու արեւուն անտառնելի ջերմութենէն։ Թեթեւ հիւանդները փիղերու վրայ հեծած կերթային։ Իւրաքանչիւր զինուորին քոյլ երկու երեք հնդիկ ծառաներ կային։ Խցեւանէ խցեւան փալանքին տանողները, նմանապէս ձիերն ու փիղերը կիոխուէին։ Հիւանդներուն հետ տրուած էին նաեւ 180 հոգի Փէշաւեան որսորդներ։ անոնց պաշտօնը լերան ստորոտը գտնուած դէշ տեղերը հիւանդներուն ծառայել էր։ Թէեւ անոնց մէջէն մէկ քանին ձիով էին, բայց մեծ մասը հետեւակ լինելով՝ օրը 18 մզոնէն (1⁵/₄ վերսթ) աւելի չէին կրնար քալէլ։ Բնակարաններն ու տունները վերջանալուն պէս՝ ճանապարհորդները ձգեցին ձիերն ու փիղերը, եւ սկսան ոտքով առաջ երթալ։

Միւս օրը 600 հոգւով բազմութիւնը սաստիկ անձրեւով լեռներուն ստորոտը հասաւ. այն տեղէն ճանապարհը կամաց կամաց բարձրանալ սկսաւ դէպ ի լեռները։ ճամբան թէեւ անտառներ չկային, բայց բարձր խոսերն ու եղէգները շատ մեծ նեղութիւն կուտային ճամբորդներուն։ Երբոր բազմու-

թիւնը այն տասնըհինգ սանաչափ բարձրութեամբ խոտերուն ու եղէգներուն մէջ մըտաւ, որսորդները կանչուըստելով ու նուագարաններ զարնելով գունդ գունդ ցրուցան խոտերուն մէջ ու անգագար հրացան կպարպէին։ Կերեւի թէ որս զարնելու զբաղած էին իրենք. վասն զի ամէն անգամ իջած տեղերնին դառնալներուն՝ զանազան թուչուններ ու եղնիկներ կրերէին հետերը. ոմանք ալ վագրի եւ անոր նման գազաններու կտրած գլխերով կուգային. վերջիններուն մէջ կատուի նման սեւ մորթով գազան մըն ալ կար, բայց ինչ գազան լինելը չեմ գիտեր։ Հոնէն սկսան արդէն չիմալայայի ճահիճները, որոյ նման վայրենի տեղեր կեան. քիս մէջ տեսած չէի (*)։ Անկարելի բան է այն անսահման ու անանցանելի անտառներն ու ճահիճները սասրագրելը, որոց մէջէն անտառնելի աշխատութիւններով ճանապարհի պէս բան մը շինած է՝ յատակը կտրած ծառերով փուած։ Այն անտաշ ծառերուն ու փայտերուն վրայէն պէտք է անցնին խեղճ ճամբորդները՝ իյնալով ենելով գրեթէ ամէն մէկ քայլերուն։ Վերը ծառերուն ճիւղերը մէկմէկու փաթտուած ու խառնուած լինելով, կէսօրուան արեւուն տաք ճառագայթներէն կալաշտպաննեն. իսկ մեր ճամբորդութեան ատեն անգագար անձրեւներու պատճուաւ, արեգակին լոյսը ամսկերով խափանուած լինելով՝ մթութիւն կուտար մեր ճամբուն։ Այն մթութիւնը վախ ու տիսրութիւնը բերաւ մեր ճամբորդներուն։ ճամբան տեղ տեղ սաստիկ կբարձրանար, եւ տեղ տեղ վազած ջրեր կային։ անոնց մէջէն կանցնէին ճամբորդները մինչեւ իմէջքերը ջուրը մըտնելով։ Այն գժուաբութիւններուն հետ մէկտեղ՝ հրացաններուն խոնաւութիւնն ալ վրայ գալով՝ վտանգը աւելցաւ։ Բազմութեան մէկ

(*) Այս նկարագրութեան հեղինակը անգղիացի զինուորական մըն է, որ Հնդկաստանէն զատ կեցեր է նաև Քառաստա, Ավրիլի և նոր Հունաստա երկիրները։

ծայրը յանկարծ մոնչիւն մը լսուեցաւ, ետեւէն աղաղակ, ու անոր ետեւէն հրացանի ձայն։ Իմացանք որ վագր մը կատաղաբար յարձըկեր է ծառաներուն վրայ, բռներ է անոնցմէ մէկը ու անտառը փախեր է որսովը։ Յիսուն հրացան շտկուեր է գաղանին վրայ այն միջոցին, բայց յիսունէն մէկը միայն պարպուեր է. մնացեալները խոնաւութիւն առածներուն պատճառաւ չեն կրցեր արձըկուիլ։ Ծառայից տիրած դէմքերէն հասկըցայ որ այն գժուար ճամբորգութիւնը յանձն առածներուն կզլջային, բայց ինչ օգուտ, ճամբորգութիւնը շարունակելու էր. իսկ ետ գառնալը՝ անկարելի։

Այն գիպուածին համար մեր որսորդներուն հոգը չեղաւ. միայն իրենց զգուշութիւններն աւելցուցին։

Երբոր իրիկուան դէմ, առանց նոր երեւելի դիպուածներու անտառին ծայրը հասանք ու սկսանք վեր ելնել, անձրեւը բոլորովին դագրեցաւ ու պատռած ամպերուն մէջէն իրիկուան արեւուն վերջի նշոյլներն սկսան փայլիլ։ Զորս օրուան անդադար անձրեւէն վերջը կրնաք մակաբերել արեւ տեսնելներուս ուրախութիւնը։ Մեր ուրախութիւնը աւելցաւ՝ երբոր արեւուն նշոյլները զարկին ձիմալայայի վրայ, որ աշխարհիս ամենէն բարձր լեռներն են. Ծնդարձակ գօտիի պէս փաթթած անտառներուն մէջէն ահագին սեւ պատ մը կբարձրանար, ու անոր վրայ՝ ամպերէն շատ աւելի բարձր՝ հսկայածեւ գագաթները արծաթի պէս փայլելով կատապագոյն օգուն մէջ կծփայլին։ Զարմացած ու զմայլած մնացինք այն գեղեցիկ տեսարանին, բոլոր քաշած գժուարութիւններս ու նեղութիւններս մոռցուեցան. գիմացներս Սախոյ հսկայ լեռներն էին, անոնց մէջ այն բժշկաբար օգը որ զմեղ կառողացը լուիր։ Բայց այն աեղերը գեռ հեռու էին մեղնէ. արեւը մայրը մտաւ, լեռներն անյայտ եղան ու մութը կոխեց։ — Նոյն միջոցին անհամար քաղցած

վագրներուն սարսափելի մոնչիւններն ու աղաղակները սկսան օգը թնդացընել։ Քնանալը անկարելի էր. վասն զի մեր ծառաներն իրենց բարակ հագուստներովը թէ անոնց ձայներէն եւ թէ ցուրտէն՝ դողի մէջ էին։ Խակ մեք մեր փալանքիններուն մէջ ապահով էինք թէ ցուրտէ եւ թէ վտանգէ։ Քաջ եւ գիմացկուն որսորդները միայն մեր բանակին չորս գիին կպարտէին ու իրենց հրացաններով գաղանները կհեռացնէին բոլոր գիշերը։ Երկրորդ օրը առաւօտուն՝ օգը բարեբաղդաբար շըտակուեցաւ. Դիմացնիս մէր ճամբան ճահիճներու մէջէն էր։ Անոր ցեխոտ ջըրերէն՝ ետեւէ ետեւ քսան հատի չափ գայմաններ վրաներս վազեցին, բայց որսորդները զարմանալի քաջութեամբ աղատեցին զմեզ անոնցմէ։ Կոկորդիլոսներէն մէկը ծառայի մը ոտքէն բռնեց, վար ձգեց ու հագուստէն քաշելով ջուրը տանիլ կուղէր զինքը։ Որսորդ մը վրայ հասաւ ու անոր զօրաւոր պոչով զարնելուն չնայելով՝ ձախ ձեռքով կոկորդիլոսին վզին փաթթուեցաւ եւ աջովը զարմանալի ուժով ու արագութեամբ գանակը աչքերը խոթելն ու փորել հանելը մէկ ըրաւ. Սաստիկ ցաւէն կոկորդիլոսը ձըգեց իրեն որսը բերնէն ու կատաղութեամբ կանըկի վրայ եկաւ, որպէս զի թշնամոյն վրայ կոխելով ջարդէ զինքը. միանդամայն թաթերովն ալ զինքը անդադար դէպ ի բերանը քաշելու կաշխատէր։ Որսորդը առաջուց գիտէր կոկորդիլոսին բանեցընելու հնարքները, ուստի երբոր գաղանը կանըկի վրայ գալովը՝ կոկորդին տակ դանակ բանելու փափուկ տեղը բացաւ՝ իսկոյն սուր գանակը հմն խոթեց, ձեղքեց մարմինը ու սատկեցուց գարշելի կենդանին։ Վրան գլուխը արիւնով ծեփած, բայց միանդամայն առանց մէկ վէրք աւնելու՝ ցատքեց որսորդը գաղանին վրայէն ու կատաղի ուրախութեամբ մը գարձաւ եկաւ մեր քովը։ Նոյն օրը ետեւէ ետեւ և վագր յարձեկեցան մեր վրայ։ Մեր որսորդները անոնցմէ և հատը մեռուցին։ Զար-

նուող վագրերուն մէջ մէկ հատ մը կար որ
կոլու մեծութիւն ունէր:

Մէկ ծառի մը վրայ տեսանք նաեւ պօս
ըսուած զօրաւոր օձը, բայց մեք անկէ վախ
չունէինք, վասն զի գլուխինք որ պօաները մի-
նակ պատահած կենդանիներու կամ մարդոյ
միայն կլնասեն: Խոկ եթէ սաստիկ քաղցած
լինին՝ ոչ միայն մարդու վրայ, հապանաեւ
ահագին վագրերու վրայ կյարձեկին:

Քանի որ այն վայրենի տեղերուն մէջ կը-
խորունկնայինք, այնչափ կսաստկանար ա-
նոնց ահարկութիւնն ու վտանգը: Բո-
լոր երկիրը լեցուն է վերջին աստիճանի
կատաղի գաղաններով, եւ մարդուս ամէն
մէկ քայլին մեծամեծ վտանգներ կպատա-
հին, ամէն մէկ շարժմունքին՝ մահ կելնէ
դիմացը: Թղթատարները ոչ երբէք առանց
զօրքի կանցնին այն տեղերէն. հետերը գը-
նացող ճամբայ ցուցընողները՝ ճեռքերը
շահեր բռնած կշարժեն, նուագարաններ

կղարնեն, կանչ ու ճիչ կընեն, որպէս զի
գաղանները չմօտենան. բայց վագրերը այն
ձայներուն չնայելով՝ գարձեալ կյարձեկին
անկից անցնող զօրայ վրայ ու շատ անգամ
մեծ վնասներ կուտան անոնց: Անտառին խո-
րունկ տեղերը փիզեր կպարախն, անհամար
ահագին օձեր, թունաւոր կարիճներ ու որ-
դեր կվխտան: Առոնց բոլորին մէջ անդադար
սաստիկ պատերազմ կլինի, յորում մէկը
միշտ զմիւսը ջնջելու կաշխատի: Անկարելի
է երեւակայելը որ մարդիկ կարենան օր մը
յաղթել այն գաղաններուն. մանաւանդ որ
այն երկրին ապականեալ օդն ալ սաստիկ
վնասակար լինելով՝ արգելք կլինի մարդոց
այնտեղ բնակութիւն հաստատելուն»:

Պատմիչը կըսէ թէ ասոր նման շատ նե-
ղութիւններ ալ քաշելէն վերջը՝ իրեն ճանա-
պարհակիցներուն հետ՝ որսորդներուն պաշտ-
պանութեամբը՝ վերջապէս հասեր է Քաշմիր:

ՃԱՆԱՊԱՐՀԱԿԱՐԴ ԱՐԴՅՈՒՆ Ի Ի Ի Յ Յ Ա Յ Ա Յ

(Յարայար, եւ գերչ.)

Աւրիշ եկեղեցի մը եւս մեր ուշագրու-
թիւնը կդրաւէ քաղաքին հիւսիսային ա-
րեւմտեան կողմը՝ նոյն բարձրաւանդակին
վրայ: 12 անկիւն ունի, եւ քիչ մը նման է
քաղաքին արեւմտեան կողմն եղած բոլորա-
ձեւ եկեղեցւոյն. բայց սորա շրջապատը
աւելի մեծ է, եւ համեմատութիւնները ա-
ւելի ազնիւ եւ աւելի գեղեցիկ: Մէջտեղի
բոլորակը 17 ոսնաչափ տրամագիծ, եւ 6
խորշ ունի՝ կամարասիւներով իրարմէ բաժ-
նուած եւ սիւներով զարդարուած. այն խո-
րաններուն ամենէն մեծը աւագ սեղանն է:
Մէջտեղի բոլորակը առաջին կլոր եկեղե-
ցւոյն նման մինչեւ վերի գմբէթը կհասնի,

եւ լոյսը վերէն կառնու, բայց միւսին չափ
լաւ պահպանուած չէ: Գլխաւոր պատերէն
մէկը կործանած է, եւ գմբէթին սրա-
ծայր ծածկը շատ վնասուած: Դրսի պատե-
րուն վրայ հայերէն արձանագրութիւններ
կան. խոկ ներսի պատերը ճերմակ ծեփով
մը ծածկուած են, ինչպէս Անոյ ամէն ե-
կեղեցիները, եւ այն ծեփին վրայ կերեւին
մինչեւ ցայժմ՝ քաշուածներու մնացորդներ.
բայց այն քաշուածները եկեղեցւոյն շինու-
թեանը չափ հին չեն:

Այժմ՝ գարձեալ կմօտենամք այն տեղին,
ուսկից որ սկսանք մեր հետազոտութիւններն
ընել: Եկեղեցւոյն հիւսիսակողմը յայտնի կե-